



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

891.99092
Lk-922

72

КОГДА КНИГА ВЗЯТА


КОГДА КНИГА ВЗЯТА

БЕРЕГИТЕ КНИГУ!

ОНА СЛУЖИТ НЕ ОДНОМУ, А МНОГИМ.

Возвращайте книгу в
срок, чтобы и другие
могли воспользоваться

ею.



ՀԵՐԱՆՈՒՇ ԱՐՇԱԿԵԱՆ

(1887-1905)



13 APR 2011

1349

~~1934~~

8-14

407
891.99 092
U-928
U.M.

3/9
3/10

ՀԵՐԱՆՈՒԹ ԱՐՇԱԿԵԱՆ

ԻՐ ԿԵԱՆՔԸ ԵՒ ԲԱՆԱՍԵՂՇՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Տպագր. վ. եւ չ. Տէր-Ներսիսեան

Կ. ՊՕԼԻՍ

1349

ԿԱԶՄԵՑ' ՇՐԱՆՏ ՆԱԶԱՐԵԱՆՑ

13682
Центральная биб-ка им. Ленина
гор. Баку
ИНВЕТАРИЗАЦИЯ 1936 г.
№ _____

1910

10 JUL 2013

66.830



Իճէանուէր քոյր հոգիին ու անմոռա-
նալի հէք բարեկամուհիիս՝ Հեանուշ
Արշակեանի յիշատակին :

Հի՛ն, մոռցրած եղանակի մը նման՝
Թաղել անցեալն իր յուճեբուն մէջ աղի.
Ու փեքրել քերք, քերք հոգին՝ իրիկուան
Քուրումնայեղ լուրքեան գոգն ամալի :

Մեռնի՛լ բօճնող վարդերուն հետ առունի,
Մեռնի՛լ, ո՛վ փոյր, իրիկուն մը լուամած,
Ու անծանօք համբայէ մը գողունի,
Անցնիլ կեանքէն՝ դագաղի պէս յամբընքաց :

Ու յոգնաբեկ տրբունքներու վրայ ցրտին,
Մեռնող վերջին աղօթքի մը պէս մախուր,
Մեռնի՛լ, ո՛վ փոյր, ու գերագոյն վայրկեանին,
Թո՛ղ լա՛յ երգը աննեխիւսի մը սրխուր :

Ու երբ բացուին ցայգանոյցներն լուսարծար,
Հիւանդ հոգին նոնեսուսափ ու աղու,
Մտքփալէ վերջ եօ՛րն անգամ հիասրափ,
Մեռնի՛ առանց մնաս բարով մ'ըսելու . . . :

1906

ՀՐԱՆՏ ՆԱԶԱՐԵԱՆՏՅ



3304
40

ՀԵՐԱՆՈՒՇ ԱՐՇԱԿԵԱՆ

(1887—1905)

Ա.

Շիրլիի գերեզմանատունը գացեր էինք բանաստեղծ բարեկամս Հրանտ Նազարեանց և ես, Հերանուշ Արշակեանի մոռցուած հողակոյտին ուխտագնացութիւն մը կատարելու նպատակով :

Տեսանք հողակոյտը և խորհեցանք :

Ո՛չ իսկ հիմա կմախք մնացեր էր : Հողին առասպելային անզգայ մեքենականութիւնը քայքայած, փտացուցած, փոշիացուցած ըլլալու էր ի՛նչ աղւոր ու թարմ բան որ կար մեռնողին վրայ :

Ձախջախիչ պատկերը գծագրուեցաւ աչքերնուս առջև :

Անճանաչելի, մինակ իր մազերը պահած մարդկային շուքի նմանող տեսիլք մը :

Ունայնութեան, պատրանքի, յուսախաբութեան հովը՝ գերեզմանատունին սգատխուր նոճիներուն մէջէն ծածանելով՝ եկաւ մեր երիտասարդ գլուխներուն վրայէն անցաւ :

Լռութիւն մը, մեռելական, տխուր և սարսափեցուցիչ :

Մահարձանները կարծես անհանգիստ էին մեր ներկայութենէն, ուրուականներու պէս ցցուած, չոր, երկարած, անշարժ :

Աղօթքը զոր ըրինք՝ աւելի աղերսանք մը, աւելի գանգատ մը եղաւ՝ այն մեծ Ուժին ուղղուած, որ չես

գիտեր ինչ քմահաճոյքով այդ տեսակ կեանքի մը ծնունդ տուած ու յետոյ կարծես զղջալով ետ առած էր զայն :

... Գարունի տաք իրիկուն մըն էր : Հեռուէն կայծակներ, փոթորիկի մը վերահաս սարսափէն զգուշանալ ուղելով Նազարեանց ու ես Շիրլիէն հանրակառք նրստանք Բերա տուներնիս վերագառնալու համար :

«Անիկա սխալ ստեղծագործութեան մը զոհն է, յարեց Նազարեանց. Աստուած զանիկա ծաղիկ ստեղծած ըլլալու էր. անգլթութիւն է ստեղծել մէկը այսքան նուրբ, այսքան զգայուն որ ամէնէն թեթեւ շունչէն իսկ կը սարսուայ. ան ծաղիկ պէտք էր ստեղծել, զգայնիկի մը պէս որ կը դողայ նոյն իսկ զինքը գգուող մատներուն հպումին տակ, կը դողայ ու կը գոցուի :

«Անիկա այն հոգիներէն էր որոնք կ'անցնին երգի մը կարճաւէտ եթերային թրթռացումով, աղօթքի մը երկնատենչ, երկնաթռիչ սլացքին պէս, անիրականալի երջանկութեան մը խաբկանքովը դողահար : Խեղճ Հերանուշ, երազէ, նիրվանայէ, արցունքէ, սէրէ շինուած միակ էակն էր զոր երբեք ճանչցած ըլլամ, ճիշտ այն հուրիներուն պէս որոնք երկրիս վրայէն կը քալեն իբր թէ երկինքը ներկայացնելու համար :»

Հանրակառքին մէջ ո՛չ ոք կը գտնուէր : Երկուքս մինակ էինք :

Անճրեւը սկսաւ, նախ հատիկ հատիկ, յետոյ յանկարծ յանգեցաւ տեղատարափի մը որ մեզի նեղութիւն պատճառեց : Կայծակ, որոտում, խուճապ :

Ու Նազարեանց՝ բնութեան այս իրարանցումին առջև անզգած՝ շարունակեց իր պատմութիւնը .

«1904ի Բխուակնին մէջ պզտիկ քերթուած մը

գրած էի. Գոյր մը վերնագիրով որ սա տողերով կը վերջանար .

Գոյր մը հաւնար գոր չունիս
Պիսի շմ մ ես սևդարար . . .

«Այդ միեւնոյն շարաթը պատահումով Գնալը կղզի գացեր էի. հոն ներկայացուեցայ այն գեղեցիկ աղջկան որ քանի մը տեսակցութիւններէ յետոյ ընդունեց իմ երազած ֆրոյս տեղը գրաւել : Ոտանաւորս Բիւրակի մէջ կարդացած ու տպաւորուած էր : Վկայական խառնուածքով օժտուած աղջիկ՝ ինքն ալ անմիջապէս պատասխանեց ինծի, իր կարգին եղբոր մը կարօտովը բարխուն .

« . . . — Հրանտ, կուզէք որ ձեր քոյրը ըլլամ, այն քոյրը զոր երբեք չէք ունեցած, և զոր անքան փափաքած էք : Ես ալ եղբայրներու համար լացե՛ր եմ, եղբայրներ՝ զորս ունէի և զորս միշտ պիտի փնտռեմ : Եթէ դուք քոյր մը կ'ըզձաք, ես ալ եղբոր մը պէտք ունիմ : Մեր չունեցածը իրարմով գտնենք, միայն թէ չեմ գիտեր որ արդեօք պիտի կրնամ ձեր երազած քոյրը ըլլալ : »

«Երեւակայէ՛, Պարսամեան, անըջային արարած մը, որ ինչպէս ըսած ես բանաստեղծութիւններէդ մէկուն մէջ «շաղիկն իսկ կը մնի», փափուկ, գերզգայնիկ . . . Այս անականները յեղեղուած ըլլալուն իրենց բուն նշանակութենէն բաւական վրայ տուեր են, սակայն պիտի ըսէի առանց չափազանցութեան թէ Հերանուշ ինք միշտ կենդանութիւն պիտի կրնար տալ այդ բառերուն : »

Արդէն Բերա հասեր էինք. Նազարեանց լուց :

Տունը իմացուցի որ ան գիշերը չպիտի երթամ :

Նազարեանցի սենեակին մէջ ամփոփուեցանք ու

դուրսի անաբակիչ փոթորիկին ականջ չդնելով սկսանք թղթատել այն նամակները զորս Նազարեանց ստացեր էր խեղճ Հերանուշէն :

Ամբողջ մաքուր և անխառն զգացումներով թաթաւուն նամակներ էին անոնք, իր կեանքին ամենատխուր դրուագներովը և մեղամաղձութեան սարսուռներովը գալարուն :

Այդ գիշերը նուիրեցինք Հերանուշին յիշատակին ու որդեցինք գիրքով մը անմահացնել վաղամիտիկ աղջկան անունը :

Աչքերս չէի կրնար բաժնել նամակներէն որոնց մէջ Հերանուշ իր հոգիին ցնորական սուաւնումները նկարած էր ու իր բովանդակ սէրին կուսական անմեղութիւնը, երազայնութեանը խանդաղատանքը : Բոլոր այդ տողերը, զիծերը, բառերը, կարծես կը միանային իրարու հետ, կազմելու համար երաժշտութիւն մը, որուն մէջ հազիւ երջանիկ երգի քանի մը ծուէրները կային :

Բայց դուք ալ կարդացէք պահ մը մեզի հետ սա կտորները, աչքերնուդ առջև միշտ ունենալով տանը ութը տարեկան մանկագեղ աղջիկ մը. տեսէ՛ք թէ ինչնր կրնայ գրել Տառապանքի ոգին : Հերանուշ միշտ Նազարեանցին է որ կ'ուզէ իր խօսքը, մաքուր բարեկամութեան մը և երկիւղած համակրութեան մը փոխադարձօրէն անկեղծ արտայայտութիւնովը :

Բ.

. . . Հրակն Նազարեանց

Իսկիւսար

Հրակն,

. . . Ո՞վ պատկեց ձեզի իմ պատմութիւնս, ոչ մեկը
սևիկա գիցած է արևողջապիս, բայց որչափ ալ քերի

ըրայ շաճնիդ՝ արտերնիդ յուզուեր է՝ եւ մխիթարանկներ դրկեր էք որունց հասար շնորհակալ եւ: Ես ալ գիտեմ որ յոյսին փոյն է միշտ խաւարը եւ անոր հասար շատ անգամ նոյն իսկ երեք տար ըրաւ՝ կը ջանամ խնդար. բայց անանկ խաւարներ կան որունց վրայ դուք գաղափար չունիք եւ չեմ ուզեր որ ալ ունենայք:

... Հաւաստի մասին ունեցած կարծիքս. տղայութենէս միամիտ եւ արանց կը հաւաստայի Եկեղեցիին բոլոր խորհուրդներուն, եւ առանց հրահանքի կերուած պատու մը անգամ խիղճս կը քանցէր ու գիտ դժոխքի արժանի կը դասէր: Երբ քիչ մը խելոյս հասաւ, հանդիպեցայ Եկեղեցիին ու իր խորհուրդները ծաղրող երիտասարդներու որոնք ջանացին գիտ հանդգնել քեզ գերեզմանակէն անդին ոչնչորթիւն է եւ քեզ շինծոն եւ Առեսարսն ու իր խօսքերը: Աստուծային սերը սիրեալ չի գնաց բայց սարսիկ յար մտաւ հոն: Սակայն երբ հանդարտ գիշերներ պատահական կը լինէր որ դիտեմ անհոն երկնակամարը որ մուրը կը ճեղքէ իր բիրտանոր աղանակը ջանքերով, ու յուսինք որ ծովին երեսը բիրտող ցոյցերով կը բեկբեկի, կը զգամ որ հոն վերեւ եւ հոգիները անոնց՝ որ հոս չեն ալ...: Գիշերը միշտ իմ վրաս ալ շատ մը յոյզեր կը սպառէ, մանաւանդ մեր բընակած ագարակը Եհեսի-Գուշէ, յուսինկա գիշերները հրաշալի տեսք մը կը ստանայ որովհետեւ եւ այգիներուն ու վրտակ մտածումներ կը ներշնչեն:

... Ես ալ միտնոյն սիրով կը սիրեմ ամէն անոնք որ կոյր, զգեղ, հաշմանդամ եւ, բոլոր անոնք որոնք մարդկութենէն հարստուած եւ ամէն տեղ: Le Dernier Jour d'un Condamné կը կարդայք եւ, նոյնպէս Իմպեր Կալլուան, երկուքն ալ իրական, սարսուցուցիչ, արցունքոտ խելոյն Կալլուան, որ չի գրեց, ջաշխատեցաւ, բաւ մը ջը-

րաւ, այլ միայն մտածեց... մտածեց. ու այս մտածումները զայն մտոցուց. հիւանդութիւններէ աւելի գաղափարներն են որ շատ հեղ մեզ կ'սպաննեն:

... Զմեռը կուգայ կոր. երեկոյքներու, պարահանդէսներու եղանակն է. Բերայի ապարանկներն ու բարոնները կը պատահանին հանդիսներու եւ ուրախութիւններու. եւ ըսել քէ կան մարդիկ որոնք միայն վայելելու համար կ'ապրին... Ու սրտովն կը խորհիմ իմ ձեռնային գիշերներուս վրայ զոր պիտի անցընեմ ագարակին ընդարձակ ու պող արանին մէջ, ի գործ վառող վառարանին անկիւնը կիսովին պատկած մտիկ ընկերով հովը որ դաշտունն վրայէն պիտի փչէ սուղերով շարագին:

... Գրեցեք ինձի Միստիկ վրայ. այդ Ֆրանսացի բանաստեղծը ամէնէն փափուկ ու զգայնոտ գրիչը ունի. Տե՛ս իր ճիպարչեանի սիրականն է. իր առ նորունկա ուղղած նամակներուն մէջ միշտ Միստիկ կայ: Միստիկ բանաստեղծութիւնները երգերու կը նմանին եւ ես որ երգով կուլամ ու երգով կը ծագիմ՝ կը պատշեմ այդ երգերը. արդէն աղջիկներուն հոգին ու կեանքը երգ մը չէ:

... Պարեգեան կուգամ, ախոռներու բակին անցնելով ու իրենց փարսիսին մէջ ոչխարները անփութօրէն կ'որոնան. պարեգեան դռնէն դուրս ելայ. բըրակը ուր գոյգ մը վճիտ ծառեր հովին կը սասանին՝ անայի է. պատին փոփին կը դառնան. դեղին ծաղիկ մը, միս միկան, չոր հողերուն մէջէն ծղեր է: Զէ՛, չեմ ուզեր որ բիրտ ոտներու սակ կոխարտիս, աղոր անշուք ծաղիկս, փրցուցի որ տեսականներուս մէջ չորցնեմ փրկանդիմս հետ զոր երկի փողցի: Արտերը կանանց, կանանց կերեր եւ. հետուն Գոյիսը բըրտէն վար կը սարածուի իր վիժանոտ քաղե-

րով. աւելի անդին շեռներ մշուշը պրուած, ու Մարմա-
 րակ անչա՛նի աղոռ, անչա՛նի սարսուռն արեւուն հրակեզ
 ճաճանչներուն սակ: Ասդին, Պաղգըն իր նետնասուեր
 նոճիներուն սակ պիտուած մարմարե՛ շիրխներով, եւ
 ճերմակ ու փոշոս ճաւթայ մը՝ ուր յաճախ աջերս կը
 յառին ծակօք դեմք մը սեւնեղու յոյսով. հովը կը փչէ,
 պո՛ւն, վերարկուիս ծայրերը քոցնեղով. ու ես մտելու
 վախով կը բողբու զաչսն ու իր աշնանային դիւքից սե-
 սարակը ու բնակարանս կ'շտայեմ՝ մասնեռուս մեջ սեղ-
 մած աշունի վերջին ծաղիկս:

Յեւտաթիւն, ուրեմն, Հրա՛նս, մի՛ ուշացրե՛կէք ձեր
 նամակը յիւր Պաղգընի նոճիներուն ետին մոռցուած ձեր
 քոզ. . . :

.. Աղջիկներ կան որոնք անհաւաստի ձեւեր կանոնն,
 ինչ որ ամենեւն աւելի է, վասնզի կնոջ մը անկրօնու-
 քիւնը զայն սգեղ ու նողկաղի կ'ընէ, չէ՛:

.. Դո՛ք գիշերները կ'ընտրէք ինձի գրելու համար.
 մոթին մեջ վառող շաւքարը ու փռնիկ սոքած շունը
 ձեզ կը ներշնչեն: Ես՝ սոսունները, զարբօնի ու նոր ար-
 քընցող մարդկութեան ձայները ունկնդրելով է որ կը սի-
 րեմ գրել:

.. Անշուշ, Հրանս, մխիթարակները չեն կրնար
 ջնջել ձեր սիրտին վերքերը ու սուզը, եւ ես երբ ձեզ մխի-
 թարեղու եղայի՝ կրնայիք ըսել. «Բժի՛շկ, բժշկեա՛մ զանձն
 ք»: Ես ձեզ սիրտիւ յագեցի, եւ աւելին՝ իմ զգացածս,
 սրտնոթխններս տոցեցի: Երբ ես գրեմ՝ գրելիս չեմ մտա-
 ձեր, այլ զգացածս կը գրեմ:

.. Քո հայրդ ալ, Հրա՛նս, սուսնց ճանչնալու կը
 յարգեի զայն ու կը փախաբէի սեւնեղ. մեղք որ երկիկն

ուրիշ կերպ տօրիկեց: Հիւնակ շոկ պատահակու կը դիտեմ
 Պաղգընի սպասուեր ծառերը ու անոնց հովանիին սակ
 հանգչող հոգիին հարնար կ'աղօթեմ ու ամեն անգամ որ
 նայուածս հոն կը յաճի՛ կը յիշեմ նաեւ հօրս գերեզմանը
 որ հեռուն Ծիշլիի մարմարագեղ գերեզմանոցին մեջ է:
 Եղբայր՝ իմ, արբեցե՛ք ձեր արցունքը, անոր յիշատակին հետ
 ապրեցե՛ք: Երանի՛ք թէ կարող ըլլայիք սկար գրիչովս սիրտիւ
 ձեզի, սակայն զիսե՛ք Հրա՛նս, որ ինչպէ՛ս օգտակար եմ ին-
 ձի ձեր տղերը առանձնութեան այս վայրին մեջ ուր հա-
 գիւ ամիսը մեջ մը ծակօք դեմք մը կ'երեւայ. անոնք զիս
 կ'սրափեցնեն շոթիւնը իզոող նուազարանի մը անուշ
 քրքուռներուն պէս:

Պատահակու՝ որուն սոցեւ նստեւ եմ, Պաղգընի ջա-
 րաշոք նոճիները կ'երեւան որոնք իրենց սեւ արածայր գա-
 զարները մխրձեր եւ մոխրագոյն անպերուն մեջ. սիրտս
 անձկութիւն մը ունի. կը սեւնե՛ք եղբայրս,
 իմ շուրջս ալ վարդագոյն չէ. բայց երբ մարդ բարդ ջուռե-
 նայ՝ սիրե՛ր անգամ չի կրնար. . . :

Անշուշ բանաստեղծները աւելի կ'զգան եւ քերուս ա-
 սոր համար է որ շոտ կը մտնին: Զգայուն մարդը միշտ
 դժբախտ է, իր աջերը միշտ արցունքոս եւ: Երանի՛ք եր-
 ջանիկ անզգաներուն. երբ զիսնան՝ որքան փափաբելի
 է վիճակնին:

.. Այն խաւարները որոնց վրայ խօսեր էի՝ երբ պատ-
 մելու ըլլայի հաստներ չի պիտի բարեկին. վիշտեւ չեն ա-
 նոնք, այլ եղերերգ մը. . . :

.. Պայրըն, Շեքսփիր, Լաւարթիկ բաւական ծակօք
 եմ ինձի: Ոսկեան իմ ամենեւն սիրած բանաստեղծս է ե-
 դած ինչպէս Դուրեանը: Իր գրածները ցաւի աղաղակներ
 են. ան ալ Դուրեանին պէս իր մահը նախատեսած է.

Աստուած իմ, արդեօք բոլոր Հայ բանաստեղծները այս յո-
խոր վախճանի՞ն կը յանգին:

Այն բանաստեղծները որ գրած ասեմենիս կուշակն՝ մեծ ու
ճրջնարիտ բանաստեղծներ են, եւ Հրակն, ձեռ գգացում-
ներն են որ ձեռ գրիչը կը վարեն:

... Հոս ազարակ է, հովը ամեն կողմէն կը փչէ, ան-
գամ մը որ ձիւնը կը տեղայ, հագարուակէկ ծակէ կը փչէ
սառի պէս, ու երբ ջերմոցին քով եղած ասեմն անկեակին
դուռը կը բացուի, պաղը նշորակի պէս ուտեռու մեջ կը
մխուռի, ու աչ ժամերով ջեմ սաքնար:

Սակայն, եղբայրս, սառի պիտի ըլլայ որ գուարբա-
նամ, մէկը ուրախ լուր մը. գուարբ անեսիս մը չի բերեր
որ ես աչ ուրախ ըլլամ, ընդհակառակը շուրջս ամենիք՝
անխօս, մտախոն մնացած ասեմն իրենի աչ լուռ ու ինտը
դիմեմ կ'առնեն...

Իոք ինձ հետ քրքրակցելով միտքս կ'օրօրեմ, անուշ
գրադում մը որով պան մը կը մոռնամ ամեն ինչ: Բայց
կ'աղայցեմ, Հրակն, ըսածս յիսարակն ըլլայ քերեւս, բայց
սխալած էք գիտ անկեղծօրէն խօսիչ, մի մխիթարել ջանաք
գիտ. այդ բանը կը սխտեցնէ գիտ, ջեմ ուզեր մխիթարուե-
լու արժանի ըլլայ...

... Նամակներդ որչափ ինտը էր, եղբայրս, հիշանդի
մը մտարիս քով, կէս գիշերին, կանքեղի մը շոյսին առնե-
քեր գրուած ըլլաքուն համար քերեւս: Մի՛ անբասանեմ
Աստուած, Հրակն, ըսելով քե անիկա դժբախտներ, զոր-
կեանքներ ըրած է. երբեմն մարդիկ են որ իրարու կեանք
կը խորսակեն ու երբեմն աչ մեմ մեր ոտերուն սակ ցա-
ւի սնդուկ մը կը բանակ:

... Ձեք գիտեր ինչ մեծ տրտմութիւն մը պատեց գիտ,
նորէն հիշանդ, Աստուած ինչ մեծ ոխ ունեւարու ինձի

դեմ. աչ իրեք բժշկութիւն չեմ խնդրեր, ինչ փոյք, գի-
տեմ որ ձայնս պիտի չի շէ, եւ սակայն ԿԸ ՍԻՐԷԻ ԶԻՆ-
ԲԸ...:

... Ուղեղս կը ծփայ, երբ սառապողներ կան, ինչո՞ւ
անոխողներ չի կան շատ:

... Կողմէն իջած օրս շոգեւարին խցիկին մեջ հի-
ւանդ մանկիկի մը պատահեցայ, ունեւոր մարդու գաւակ
էր քերեւս. մայրը, հայրը վայելչագգես անձեր էին: Սպա-
սուհի մըն աչ կար: Բայց ոչ ոք կը նայեր պէպիկին վը-
րայ, անկիւն մը քողեր էին ուր կը հեւար ան, իր խեղ-
ձուկ անուշ նայուածքը գեցին յառած. վրան նայող չի
կար: Մայրը ու հայրը իրենց բոլոր գորովը, բոլոր հիա-
ցուներ կը բապիկին միտ գաւակնուն վրայ, շիտցած, պը-
նուած աղջիկ մը, անով կ'գրադիկին, անոր փայլները կը
կասարեկին, համբոյրներ, սիրուն բառեր, ամեն բան անոր
կ'աղդիկին: Պան մը մայրն ու հայրը աղջիկնուն հետ դուրս
եղան. հարցուցի սպասումիկին քե անո՞նցն էր այս տղան:
Ըսար քե անոնցն էր, քե շատ խնամած էին, շատ սակ
ծախսած էին, չէր աղիկցած, քե միշտ կուշար: Կը քուեր
քե պակաս բան մը չունէր այդ տղան, անձանձո՞ւք գորովը...
Ինձի այնպէս եկար որ նայուածքի մը, ժպիտի մը, համ-
բոյրի մը կը կարօտեմ ան, ու իսկոյն ծաղկեմունկիս կարմիր
ծաղիկ մը հանեցի տու. այն սկնարկը գոր վրաս ուղղեց
երբեք չպիտի մոռնամ: Ինչ որ ես ըրի այդ պոցիկին հա-
մար շատ աննշան պիտի երեւար այժիս երբ հիշանդին
փոյր մեմեղով նախանձի հարուած մը չիտարեղբորը. ծա-
ղիկէ՛ մը կը նախանձեր... երջանիկները ինչ էստեք
կ'ըլլան եղեր...

... Ինչ բարի էք, եղբայրս. ստուգիւ- ձեքի պէս եղ-

բայր մը մեծ գանձ մըն է եւ իրաւունք ունիւ երե կա-
խսանձիկն:

Ահաւասիկ բուրբիս վերջը եկաւ, ինչպէս ամեն բա-
նի վերջը կուգայ կոր այս միջոցիս... չեմ գիտեր քե սու-
րը իրաւիկն դիւնակը յաջողապէս կը կրե՞. մի՛ մոռնաւք ձեր
անձնուէր փոքիկը... :

Լամբարի մը վարդերանգ լոյսով կարգապուած նա-
մակի այս հատուածները մեզի անհունօրէն կը տխրեցնեն .
Նաղարեանց ինձմէ շա՛տ աւելի տրտում կը թուի, և իր
աչքերուն մէջ կը նշմարեմ արցունքի այն կաթիլները
զորս հանրակառքին մէջ տեսած միջոցիս կարծեր էի թէ
անձրեւին պատահական ցայտքերն են :

— Ինձի Հերանուշին ներքին կեանքէն ալ բան մը
պատմէ, ըսի :

— Գիտցածս պատմեմ, բայց ո՛չ այսօր :

Կէս ժամ ետքը իմ կրկնակի ինդրանքիս վրայ Նա-
զարեանց կրկնեց՝

— Անիկա սխալ ստեղծագործութեան մը զոհն է,
Պարսա՛մեան, Աստուած զանիկա ծաղիկ ստեղծած ըլ-
լալու էր . . . :

Պ.

Հերանուշ-Նարկիս Արշակեան ծնած է 1887 յուլիս
28ին, Պէշիկթաշ : Աղջիկն էր ազգային հանրածանօթ
գործիչ Յակոբ Արշակի որուն վաղահաս մահը զինքը որբ
թողուցած է իր երեք տարեկան հասակին մէջ :

Հերանուշ իր մատաղ հասակէն մեծ ընդունակութիւն
ցոյց տուած է վիպասանութեան ու բանաստեղծութեան :
Յայտնուած է իր մէջ դիտելու, զննելու ու նկարագրե-
լու դիւրութիւն ու ընդունակութիւն :

Տառը տարեկան էր երբ Մաքրգիւղի Սէօուերու
վարժարանը դրին զինքը ուր հազիւ մէկուկէս տարի մնաց
ու յետոյ քանի մը տարի վերջը անցաւ Պէշիկթաշի Մաք-
րուհեան վարժարանը ուր անօրինակ յաջողութիւններ
ունեցաւ : «Գրած շարադրութիւններուս, կը գրէ Հերա-
նուշ իր օրագրին մէջ, այնքան զմայլեցան որ չհաւա-
պացին թէ ես մինակ գրած եմ. այս յաջողութիւններս
իմ դասի ընկերներուս նախանձ կուտար. եթէ զարմա-
նալու բան մը կայ, սա է որ իրենք ինէ հարիւրա-
պատիկ աւելի երջանիկ ըլլալով դեռ իմ վրաս նախան-
ձելու տեղ կը գտնեն և սակայն ինչ որ միշտ փափաքած
եմ՝ այն է նախանձելի ըլլալ : Ամէն մարդ տեսակ մը հը-
պարտութիւն ունի և իմ ալ հպարտութիւնս կը վիրա-
ւորուի եթէ իմ վրայ ալ նախանձի տեղ մը չգտնեն» :

Ինչո՞՞ Հերանուշ, նախանձելի ըլլալ կ'ուզէր ու թեր-
եւս ալ այդպէս սահմանուած էր ըլլալու, եթէ ճակատա-
գրական անակնկալ հարուածներ չի խամբեցնէին իր
կեանքին ծաղիկը այնքան տարածամօրէն : Հերանուշ իր
երկրորդ կորուստը լալով կը գրէր. «Շատոնց է որ ու-
րախտութիւն մը չեմ զգար այն բաներուն համար որոնք
ատեն մը հոգիս կը թուլուցնէին. հակառակ դէմքիս
ժպտուն դիմազծութեանը, հոգիս սլաղ և անտարբեր է» :

Իր մահէն երկու տարի առաջ Հերանուշ իր ծնողքին
հետ գնաց քաշուելու Եէտի-Գուլէէն դուրս վալիաթ Սուլ-
թան ագարակը զոր այնքան դեղեցիօրէն նկարագրած է
իր մէկ զրուածքին մէջ .

«Լայնատարած դեղին ու խանձած դաշտերուն մէջ-
տեղ պարտէզի մը ճերմակ ու լուսկեաց պատերուն ետին
է մեր ագարակը : Մեր շուրջը տափարակ ու բարերեր
հողեր կը տարածուին մինչեւ ծովեզերք ու մինչեւ հոն
ուր հորիզոնը կ'երեւայ. ու սեղ-տեղ քարէ ճամբու մը

3304
40



եզերքը ծառի փունջի մը ետեւ ագարակի մը կզմինարը-
ները կամ կաթնատունի մը հողէ պատերը կը նշմարուին :
Ասդին անդին, վերջանալու մօտ եզող կաշեր իրենց
գմբէթաւոր պղտիկ գլուխները կը սնկեն, սիգապանծ
ցցելով անգաղար՝ ցորեններով լեցուն պղտիկ հասկերը,
դեղին ու ոսկեզօծ : Յորեկին երբ արեւը արտերուն վրայ
կը սփռէ իր ոսկի ցոլքը, ոչխարներու անուշ մայրենէն
ու արօրի մը սուր ճռինչէն ուրիշ ձայն մը չի խուփեր
ագարակին մաքուր լուսթիւնը. երբեմն դռմէն փախած
չարածճի հորթուկի մը խոշոր բառաչիւնը կը լսուի, զան-
գաղ ու քաղցր : Իրիկուան երբ ստուերները կը տա-
րածուին դաշտերուն մէջ ու անասունները իրենց բնա-
կութեանը մէջ կը քաշուին, ինչ լուին ու խորհրդաւոր է
միայնութիւնը դաշտերուն. եթէ երբեք մշակի մը հողոտ
կօշիկները խանգարեն այդ լուսթիւնը կամ անդուսպ
պղտիկ այծի մը բոժոժը սուր ձայն մը բերէ հեռուէ
հեռու, շուտով կը մարի անիկա հեռաւորութեան մէջ :

«Երբ ձմեռը իր ճերմակ պատանքը ծածկէ դաշտերուն
վրայ ու մառախլապատ հորիզոնը չի ցուցադրէ այլեւս
արեւին տաք երեսը, երբ քամին իր արտուր հծկտուքը
սուրէ գիշերին մէջ ու երկինք սառած արցունքներ
թափէ, ո՛վ Տէր, այս պատուհանին քով նստած պիտի
նայիմ ճերմակ միապաղաղ դաշտերուն ու պիտի սպասեմ
որ քու անուշ կամքդ կատարուի : Ո՛վ Տէր, այս դաշ-
տերը քու վրայդ կը խօսին, այս վերջալոյսը քու փառքդ
կ'երգէ, ու հոս նստող այս սեւաղգեստ նուաստ աղջիկը
քու ներող սիրոյդ առջեւ կը խոնարհի» :

Պ.

Հերանուշ Արշակեան գրած է՝

1. — Ընդարձակ վէպ մը .
2. — Նորավէպեր .
3. — Ֆրանսերէն ոտանաւոր պղտիկ տետրակ մը .
4. — Ոտանաւորներ՝ քառասուն յիսունի մօտ :

Ուրիշ առիթի մը վերապահելով իր միւս գործերուն
ընդհանուր ուսումնասիրութիւնը, այս անգամ պիտի խօ-
սինք իր բանաստեղծութեանը վրայ, որ գերազանցապէս
մարդկային, զգացուած ու յուզիչ է : Արուեստին մտա-
հօգութիւնը չխանգարեր իր հոգեկան թափառումները .
անփոյթ է ան այս մասին : Այն տարիքին մէջ երբ իր
տարեկից աղջիկները հեշտասէր երազներու վրայ կ'օրօր-
ուին, երբ ապագայի գլխու պտոյտ պատճառող տեսչե-
րեւոյթներով կը գինովնան, երբ միտքով կ'ապրին կոմսե-
րու, դղեակներու, փափկութիւններու եւ տիվաններու
գաղջ կեանքը, անդին ագարակի մը անկիւնը մեկուսա-
ցած համեստ աղջիկ մը իր կուրծքին տակ պրկուող ցա-
ւին սուգը կը սփռէ չորսդին, մանկունակ, պարզ, ան-
սեթեթեթ եղանակով մը : Դպրոց չունի ան. չգիտեր
նոյնիսկ թէ ինչո՞ւ կը գրէ. բայց պէտք մը, տեսակ մը
դբաղում դարձած է իրեն համար բանաստեղծութիւնը :
Յաւազին օրերու մխիթարութիւնը, մօռյլ, սեւ վայր-
կեաններու բնական յոռետեսութեան մը նկարչութիւնը :

Կախօրրակին միջև կը դադրի տառապող աղջիկը
ըսալէ՝

Ու շրթունքս սեղի կուսակ
Հոգեպարտար մեկ երգի,
Զիրար գրկեմ երգ ու օրրակ
Սիրսս հրճուակնով կը բերիրի :

Պահ մը շունչ կ'առնէ . կը կարծէ թէ կ'ապրի . սիրտը հրճուակնով կը բերկրի . բայց հեռահեռէ իր կեանքին հետ ու կեանքին պէս իր երգերը կը դառնանան , կ'արցունքոտին .

Հով ու արեւ , շոյ ցոյ ,
Ընկերով միշտ կ'ապրիս ,
Դաշտերուն մեջ բուսնող
Անշուք «ապրիս - մեռնիս» :

.
Փռշիկն ու հովիկն
Քմայֆիկն յանձնուած
Օր մ'ալ կը կորուսիս ,
Անանուն , անխերքուած :

Արուեստի զանցառութիւնը պիտի ներուի իրեն ինչպէս պիտի ներուէր իրմէ հաւասարապէս քիչ մը պզտիկ տարիք ունեցող աղջկան մը գործած մէկ մեղքը : Տարիքը , փորձառութիւնը , ընթերցումը պիտի կատարելագործէին օր մը զինքը , եւ այս կանխաձայն տաղանդին ուժովը , եթէ ողջ մնար , պիտի գերազանցէր հաւանաբար մեր ծանօթ կին գրողներէն շատերը : Դեռ որքան ապրեցաւ . չապրեցաւ նոյնիսկ . գոյութեան պզտիկ խըլբատում մը , շարժում մը . բայց ինքզինքը ճանչցած օրէն օր մը պարապ չանցուց . ոտսնաւոր մը , յուշատեարիկն մէջ յաւելուած մը , նորավէպի մը սկզբնաւորութիւնը , եւ գրեթէ այսպէս ամբողջ օրերը գրականութիւն ընելով կ'զբաղէր .

Հոգիս նուաղ երգ մըն է , յանկերգ մը հանդարտիկ ,
Զոր հովերը շուտով կը կորսեմ չորս կողմէն

Սակայն երբ , խիկուան , վերջապա բոցեղ ,
Դայ հոս հոն սարածե շոքերն ծառերուն
Հորիզոնը պննէ իմ գոյնովը շփեղ ,
Ու հովն ալ ուժգնօրէն գայ ցրուել իմ մազեր ,
Կը սիրեմ եւ կուրծք սալ փռշիկն ու հովուն
Կրակե վերջապայս ե հիսնակ սերս առեր :

Ճրանասական չափով գրուած է այս բանաստեղծութիւնը , ինչպէս իր մէկ քանի քերթուածները : Իր հայերէնը վճիռ ու հասկնալի է և զերծ է մանաւանդ սկսնակ նորերը յատկանշող արուեստակեալ խրթնութենէն : Արուեստագէտ եթէ չհղաւ ան , բայց զոնէ կրցաւ իր մտածումը , իր զգացումը ապրեցնել թուղթին վրայ : Կին Դուրեանն է ան . կին ըլլալուն համար չէր կրնար երբեք անոր արտայայտելու աղաա ուժգնութիւնը , անոր բոցեղէն երեւակայութեան ելեքարահոս սասակութիւնը ունենալ . չէր կրնար բնաւ իր բառերը շրջափոխել , անոնց նոր ձև , նոր օրէնք տալ , սակայն փոխադարձօրէն կանացի փափկութիւնով մը հագուեցուց իր բանաստեղծութիւնները . իր կնոջական շունչովը օժեց անոր յանգերը և վանկերը :

Վերջապա կը նուաղի , յոգնած եմ , մայր անուշիկ ,
Կուրծքիդ վրայ գրուիս յեկած բո'ղ որ սրտկիս ալ յուշիկ :

Պետրոս Դուրեանին՝ն ոճն է աս , կին Դուրեանին :

Հովը ծառերը կը արտէ . . . կը մսխեմ եւ մութիկն մեջ
Թեւէ ցաւիս սեւ կրակը կը վառի ներսս անշեջ . . .

Իր ցաւը — սեւ կրակը — կը վառի ներսը , կը բորբոքի , կը ճարճատէ , բայց չի կրնար տաքցնել ու խեղճ Հերանուչ կը մսխ . մօրը գիրկին կը կարօտի իր վերջալուսային յոգնութիւնը ամենելու համար :

Յաճախ ձայնը կը մարի, ցաւին բոցերը կը հան-
դարախին .

Վերջըս մօտ է . վայն առաւօտ երբ ծագե նոր արշաղոյս ,
Սառ մարմիննես շատնց հոգիս պիտի տուած ըլլայ խոյս :

Ու յետոյ իր աչքերուն առջև կը լայննայ, կ'ընդար-
ձակուի վաղուան պատկերը . կեանքի վրայ խորհելու լա-
ւատեսութեան կայծը չի շողար ա'լ աչքերուն մէջ, յոյ-
սին գոյութիւնը ծաղրելի կը դառնայ իրեն համար .

Թեւերովդ մի' շրջապատեր, մի ջսմար սափցնեղ գիս,
Հոգիս այնքան խոռոված է որ հոգս չե մնիլս,
Վաղը երբոր գերեզմանին մեջ միս միմակ վախկն գիս,
Օհ, այն ասեմ արցունքներովդ սափցո'ւր պաղ հողը շիրմիս :

.

Վերջըս մօտ է, ալ ո'չ շարժիլ, ո'չ մըտածել չեմ կրնար,
Սիրսս միայն կը կտրի, մասաղ մեռնիլն է դժուար . . .

Կ'զգայ թէ սիրաը կը ըզքաուի, կը կտրտուի, անտե-
սանելի ճիւղաղային մասներու մէջ . իր մէջ երկու հոգի կը
մնունի, բանաստեղծինը և աղջկանը . իրմէ երկու շուն-
չեր խոյս կուտան . Մասաղ մեռնիլն է դժուար :

— Որքան անգութ էք :

Անա իր վերջին խօսքը . որքան անգութ էք : Ո՞վ
գիտէ ինչեր կ'երեւային աչքին, ինչ ահարկու տեսիլներ,
ինչ խոռովիչ պատկերներ : Անգթութիւնը՝ որ զինքը այս-
քան երիտասարդ, իր ամէնէն թարմ ու փողփողուն
տարիքին կը դահաւիթէ այն մութ ու ահարկիչ խոր-
խորատէն վար, որուն Մահ կ'ըսեն :


— Որքան անգութ էք :


Ո՞վ է ան . դեռ այդ գերագոյն պահուն ալ կը տես-
նէ թշուառութեան աշխարհներուն լուսակներէն մէկը .
դեռ մէկը կայ որ անստոյգ, տարտամ, մշուշային ճամ-
բորդութեան առաջին քայլին իսկ, զինքը կը հալածէ,
զինքը կը խոչտանգէ :

— Որքան անգութ էք :

Մահուան պայծառատեսութեան նուպայ մը իր աչ-
քերը կը շողացնէ, աւելի ահարկութիւնով զգացնել տա-
լու համար վիճակին ծանրութիւնը . մտածողութեան,
շարժումի ճախրանքները՝ ազդեաններու սեւաստուեր հըս-
կայ թեւերու պէս կը ծալուին, կը քարանան, ու իր սի-
րած կրակէ վերջալոյսին դէմ, 1905 Մարտ 27 ի իրիկու-
նը, տասնըեօթը տարեկան, ակամայ, կեանքին ամբողջ
վրէժը դանկին մէջ, կը բաժնուի այս աշխարհէն, ուր,
Նազարեանցի դեղեցիկ ու ցաւազին բայտարութեամբ,
«ծագիկ ծնած ըլլալու էր և ո'չ մարդ» :

ՄԵՐՈՒԺԱՆ ՊԱՐԱՍԵԱՆ





ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՆՈՃԻՒՆ ՔՈՎ

Կէս զիշեր է . սննեակիս մէջ առանձին ,
Կը խոկամ մինակ ,
Կրթներ եմ պատուհանիս եզերքին ,
Տիրունակ ,
Նայուածքս հեռու՛նն՝ անհունին մէջ կապոյտին
Կորուած ,
Մտածումներս մտքիս մէջ կը պտուտքին
Տիրամած ,
Դէմս է խաղաղ հանգստարանն ալ վերջին
Շաւ տրտմ ,
Ուրտեղ խեղճուկ շաւ ոսկորներ կը հանգչին .
Անհասնում :

Կէս զիշերուան հովը մեղմով կը շարժէ
Սա նոցին ,
Ու կը հպի վարագոյրին շղարշէ
Մահի՞նն .
Ուրջա՛փ որ մուծ է զիշերը , ո՛րչափ սեւ
Սա նոցին ,
Այնքա՛ն սեւ են ցաւեր արտիս արդարեւ
Ու կ'անցին .
Օրին մէկը թէ որ ես ալ հոն պտուկիմ
Նոցիին քով ,
Ո՞վ է որ զիս պիտի յիշէ տրտմագին ,
Ու սիրով . . . :

ԵՐՁԱՆԻԿ ՅՈՒՇԵՐ

Յաւերուս մէջ որ յաճախ զիս են պատեր ,
Երբեմն անուշ յիշատակներ ալ ունիմ ,
Ինչպէս մուժին մէջ վայլփրող լոյս կէտեր
Որ խաւարը ծակող աչքեր կը թուին :

Մերթ երբ սիրտը տխուր կ'ըլլայ ու մինակ ,
Արեւին տակ բընուծեան գողը շրջիմ ,
Երջանիկ յուշ մը կը պատէ զիս համակ ,
Արբշտանքով կը տարուիմ ե'տ անցեալին :

Ու կը զսնեմ ես զիս նորէն դեռատի ,
Սիրտը յոյսով , աչքըս լեցուն ժպտով ,
Զբաղելով բաներու հետ սընտտի ,
Երթալով հոն ուր քշէ զիս բաղդին հով :

Գիշերները վառարանին դէմ պառկած ,
Գորգին վրայ , դիտելով բոցը կրակին ,
Այրող փայտին ճարճատիւնով օրօրուած ,
Երազներս երջանկօրէն կ'երգէին :

Ու մինչ յոյզեր տրտում սիրտս կ'ուռեցնեն .
Վերյիշումովը երջանիկ օրերուս ,
Յանկարծ նորէն կը զսնեմ զիս ինչ որ եմ ,
Յիշատակներս ա'լ կը փախչին ա'լ հեռու :

Ու ակնարկս նորէն կ'ուղղեմ դէպի ետ ,
Ճամբորդին պէս որ կը նայի այն ճամբան .
Ուրկէ անդարձ անցաւ և ուր՝ առ յաւէտ
Տեսարաններ պիտի թողու սիրական :

ՀԻՆ ԵՐԱԶՆԵՐԸ

Օրերն արա'գ միշտ կը սահին ,
Անհետ կ'ըլլան երազներն հին ,
Քաղցրութիւնով օժտուած վերջին ,
Ասուպներու պես կը կորչին :

Հին երազներն ալ չեն յիշուիր ,
Մոռցումսիս գոգն կ'իյնան նամիր ,
Ծուռն , ծուռն անպի նման՝
Փչող հովիւն ցիր ցան կ'ըլլան :

Մեկ մի բուլող երազին հետ ,
Կարիչ մ'արիւն կ'ըլլայ սևհետ ,
Յիշատակն հողակոյտէն՝
Այդ կարիքներն վեր կը բուռեն . . . :

ՀՈԳԻՆԵՐՈՒՆ ԱՐՅՈՒՆՔԸ

Երբոր աշնան կը թափածրփին
Տերեւները դեղին ,
Ու անձրեւը , հովէն տարուած՝
Օղին մէջ զայ յած .
Սիրտս թախտոտ , խորհիմ տրտում
Այն աղջիկներնիմ
Որոնք կեանքի բուրաստանին
Մտերմուհին ,
Գարնան անուշ օրերուն մէջ՝
Շուտով կ'առնեն վերջ .
Ու իրենց կո'յս հոգին կ'ապոյտ
Դէպի երկինք ցուրտ ,
Կը բարձրանայ հանդարտ՝ ամբան
Ամպերուն նման :

Նոճիներուն սեւ շուքին մօտ՝
 Լքուած , անմանօթ ,
 Անոնց մարմինը հողերուն
 Տակ մնայ թաքուն ,
 Յիշատակին ալ ծուխի պէս
 Կը ցնդի անտես .
 Ու մոռցունքի սեւ քօղին տակ
 Կ'երթան վայրահակ ,
 Երբ աշունին ամպերն ի վար
 Անձրեւն թամբարար ,
 Կաթիլ կամ իլ կը թօծափի .
 Տժգոյն , անարփի ,
 Արցունքներն են անոնք անհուն
 Մեռած կոյսերուն
 Որոնք իրենց մեծ լքումին
 Յաւը կը հեղուն . . .

Կ Ա Խ Օ Ր Ր Ա Ն

Անո՛ւշ , անո՛ւշ փշին հովեր
 Մարմարայի քացուհի .
 Քննուշ , ճննուշ ժպտի երև
 Ծաղիկներուն քաւշիդի :
 Հսկայ ծառին վեհ հովանին ,
 Ձիւ կը պահե արեւին ,
 Քանի կ'օրուիս՝ կը սօսափեն ,
 Տերեւները վերեւին :
 Ոսկերու սակ՝ օրոց կանանց
 Կը խուսափի վիշտ ինձմեկ ,
 Արեգակին ոսկի ձանձանց
 Լոյս փոշի վը կը ցանե :
 Ու շրթունքս տղի կուտան
 Հոգեպարար մեկ երգի ,
 Ձիւրս գրկին երգ ու օրրան ,
 Այրսս հրճուանիով կը քերկրի :

Գ Ա Ն Գ Ա Տ

Եկո՛ւր ցայէ ծովն է հանդարտ , ո՛վ ընկեր ,
 Լուսինի եղ մը կապոյտին մէջ է ինկեր .
 Նաւակիս մէջ եկուր , ջուրին վրայ դանդաղ
 Նաւարկելով դիտենք ալեաց զուարթ խաղ :

Հոս ամէն ինչ խինդ է , ժպիտ .
 Ալիք , երկինք , ծով , հովիտ ,
 Լուսինն արծաթ եղ սիւնելով ,
 Ման գայ երկնից մէջ անխռով :

Քայց հոգիներ կան գեղեցիկ՝ այս պահուն ,
 Ռոնց արեւն կը կաթկթի միտք արիւն .
 Հոգիներ կան խեղն , քափառկոտ , մենաւոր ,
 Ռոնց վէրք սեւ անդունդէն ալ է խոր :

Ուրեմն ինչո՛ւ , գիտե՛ր , աղուր ես այսքան ,
 Եւ ծաղիկ , ծառ , ալիք , լուսին կը խնդան ,
 Երբ կանդեղի մը պլպլուն լոյսին սակ՝
 Ազուր աչկե արցունքի մէջ կը լողան . . .



L Ք Ո Ւ Մ

Հուսնակ գիշեր ի՛նչ օգուտ կայ ինձ համար,
 Երբ սիրսու համակ գիշերին պէս ե խաւար,
 Փրփուրներուն նման որով ծովին մէջ
 Կ'անհետի՛ն,
 Մտիս քոյր անուշ յոյսերն ալ յետին
 Կը մարին :

Կեանքին միա՛յն դառնութիւններն ընկեցի,
 Կեանքն ինձ համար բռն մ'ե սին,
 Հուսնակ գիշեր, ծովուն եզերքն եկեր եւ
 Անձկադեմ,
 Կ'ուզեմ գտնել հանգստարանս իմ վերջին
 Մէջ ծովին :

Երբ սիրսու՝ սեւեր, ես դժբաղդ եմ ու ճոճում,
 Ինչո՞ւ, յուսին զուարթ երես մ'ունիս դուն.
 Եւ ամեն ինչ, ծով ու աստղեր, երկինք, ևա
 Բա՛ւ ե, բա՛ւ,
 Որ զուարթօրեմ ժպտիմ վրայ աշխարհին,
 Ու Ո՛րքին . . . :



Կ Ա Պ Ո Յ Տ Ը

Երկինք կապոյտ է — աչքերն ալ սիրուն,
 Մեզի կը նային կապոյտով անհուն.
 Կապոյտ են բոլոր իրերը անուշ.
 Ծովերը անհուն, ծաղիկներ բնուշ,
 Ամպերը անհիւք, հոգին լուսեղէն,
 Երբոր դուրս կ'ելլայ իր պահարանէն :
 Սիրամ եմ այդ գոյն, մարամ կամ քէ վառ
 Երբ ներսակներուն մէջէն ժպտի յար,
 Սիրամ եմ սիրով աղօւ խունկի պէս
 Ինչպէս կը սիրեմ աստղերն հրագէս :
 Սիրուած գիրքի մը քերթերուն մէջսեղ՝
 Կապոյտ ծաղիկ մը կը դնեմ շատ հեղ,
 Ուրպէս զի ո՛վ որ մը զայն տեսնէ
 Ծաղիկն հետ անուշ յոյգերս ալ յիշէ :

Ը Ղ Ձ Ա Ն Ք

Դաւանակ մը լուկ կ'ուզէի,
 Եւ սրահ մը կէս մթին,
 Մասներս՝
 Այդ դաւանակը խօսեցրնել զիսնային .
 Ի՛նչ կ'ըլլար :
 Թո՛ղ դաւանակը մասներուս սակ հեծկլսա՛ր .
 Մընեաղին մէջ իմ հով,
 Պչրանհով,
 Բարակ շող մը արեւի,
 Թելիկ մը ոսկի,
 Սըպրդէր
 Պատէն վեր :
 Դաւանակիս հետ իմ յոյգերս ալ խօսէին .
 Ու անիկա քո՛ղ հեծէր,
 Դողդոջէին, կարկամէին իր մասներ,
 Թող իմ ցաւէս անիկա ալ ազգուէր :

Կ Ի Ր Ա Կ Ն Ա Մ Ո Ւ Տ

Թաց փողոցներէն, ցեխոս, լպրծուն,
 Ուր սքխեղծ շուներն հոս, հոն կը նիրհեն,
 Շուկայէ դարձի չիկայ ձայն ու ձուն.
 Շաբաթ իրիկուն կանուխ սուն կուզան,
 Ա՛ս է շուկային օրէնքն անխափան .

Տասներկուսին մօս, երկինքն է ամպոս .
 Իրիկուան շաղր կ'իջնէ յույտէն,
 Եւ մայքին վրայ ու դուռներուն մօս՝
 Խոնաւ քացուքիւն մը կը ծաւալէ,
 Ու հովին բերած փոշին ալ կ'աւլէ :

Լուռ է փողոցը, շուներն են լուռ .
 Ո՛չ ազուա կ'ողբայ, ո՛չ կ'երգէ ախոր,
 Կագի լամպարներն կը վառեն տուներ,
 Բիչ էիչ խաւար կը պատէ զմեզ,
 Ու կծու հով մը կը սիրէ կարծես :

Ի՛նչ խո՛ր է ժամը. ի՛նչ անուշ յուշեր,
 Կիրակնամուսիկն՝ քափ կ'ուսան հողույս .
 Միայն թէ ինչ՞ա՛ւ, ես ալ չեմ գիտեր,
 Կիրակնամուսիկն մօս զուարթ չեմ ըլլար,
 Ու քախձոս յուշեր միտս կ'ընեն մոլար ...»



Ե Ր Կ Ո Ւ Զ Ա Մ Բ Ա Ն Ե Ր Ը

Ես ու դուն իրարմէ սարքե՛ր ենք, սարքե՛ր,
 Դուն՝ լայն ճամբէն կ'երթաս, ուրախ եւ անխռով,
 Մինչ ես՝ իյնալու վախովս սարուբեր՝
 Նեղ ու ցից ուղիէս կ'երթամ արցունքով :

Ձանացի սակայն զէթ դիտել քեզ, բու ճամբան,
 Ուր շքեղ ուռնին կ'ընծայէ շուք ու զով,
 Ուր զեօթին կը ծածկեն ծաղիկներ բիւրական,
 Ձեփիւռն ալ ճակատքդ կը գզուէ հեշտանքով :

Սյլ սակայն նայուածք մը դէպի քեզ արձակուած՝
 Բաւ է որ գլխորիմ անդունդը անյասակ,
 Ձի փըշոս այս ճամբաս այնչափ նեղ է ու թաց
 Մէկ քովըս անդունդն է, միւսըս՝ ժայռ վայրահակ :

Ճամբան ուր կը քայնմ, ուղին է ցաւերու,
 Հոն մենողը ժամ առաջ դուրս ելնել կը փուռայ .
 Դուն կ'երթաս ճամբայէն երջանիկ կեանքերու
 Բայց լոկ ճամբորդ մ'ես ինձի պէս սարակայ :

Ու սրտում կը քայնմ մտրակուած բուռն հովէն .
 Տասասկը կ'արիւնէ սրունքներս փափուկ,
 Փայտերուն ցրցուածքներն են իմ միակ ապաւէն,
 Որոնց սուր ծայրերուն կը փարիմ ողորմուկ :

Բայց երկուքս ալ, աւանդ, կը յանգինք սեւ վիհին,
 Ու պէտք է որ անցնինք մահի սեւ կամուրջէն,
 Դուն ուրախ, ես սրտում, երբոր զանք դէմ առ դէմ,
 Այն ատեն ո՞վ արցունք պիտի հեղու մեր մէջէն :

«Ա Պ Ր Ի Մ - Մ Ե Ռ Ն Ի Մ»

Քամի, արեւ, ցօղ, շող
Ըմպելով լոկ կ'ապրիմ,
Դաշտերու մէջ բուսնող
Անշուք ապրիմ - մեռնիմ:

Վարդերու անուշ հոտ,
Շուշանի շքեղ փայլ
Չունիմ ես, խեղճ վշտոտ,
Դամբանի զարդ մուայլ:

Փշփշանքս ճերմակ,
Մինա՛կ գեղ կոճակիս,
Այլ սակայն անգիտակ,
Աւա՛ղ, կ'սպաննէ զիս:

Պատանի թարմ տղաք,
Ձիս յաճայս կ'աւնենն ձեռք,
Հարցումներ կ'ուղղեն տաք,
Սիրտերնուն բանան վէրք:

Փետրատեն մի առ մի
Խեղճ թերթերըս փափուկ,
Եւ ապա լըքումի
Տան կոճակըս խեղճուկ:

Փողոցին մէջ ինկած
Խեղճ կոճակ աննշան,
Փռչիին մէջտեղ յած,
Ոտքի կ'ըլլամ կոխան:

Չեմ կրնար զանգասի,
Ո՛հ, հառաչ մը մինակ
Դուրս հանել ծաղկասի
Չոր կուրծքէս աւերակ:

Փռչիին ու ցեխին
Մէջտեղը կորսուած,
Օր մ'այ կը կորսուիմ
Անանձն, անքերթուած:

Գ Ա Ն Գ Ա Տ

Ցաւի բաժակը մինչեւ մեռու քամեցի,
Արիւնելով շրթունքներըս կանացի.
Խոցոցելով ի՛նչ որ բարի կար մէջըս,
Ինչպէս սիրտիս զգացումն ալ խոցեցի:

Աչքերուս մէջ արցունքներըս ցամքեցան,
Ինքիր մէջըս տառապեցայ ես անծայն,
Եւ բառերով օրօրուեցայ մինչեւ որ
Յոյսի քոլոր աղբիւրներըս ցամքեցան:

Ու արիւնըս կամիլ կամիլ թափեցաւ,
Հոգևոյս ցաւին հետ միացաւ մարմնի ցաւ,
Խաւարը եւ լուռութիւնը յաւիտեան,
Սպառնացին պարուրել զիս շտապաւ:

Տառապանքը ինծի բաժին ըրիր, Տէ՛ր,
Եւ հնազանդ ես կրեցի անսուեր,
Ի՛նչ ծանր բեռ որ ուտերուս բեռցուցիր,
Կեանքը ծանր է, ուժս համակ է սպառեր:

Յ Ո Յ Ս

Մտիս պարսպ խորշերուն մէջ մըթամած՝
Լոյս մը կայ,
Ինչպէս հուրը խօլ շրջմովիկ ճահճին թաց
Շող կուտայ:

Գուրգուրանքով մը անսահման զանիկա
Կը պահեմ,
Կեանքիս ուղին կը պաշտպանէ ան հիմա
Խաւարէն:

Այդ խաւարին մէջ չի թողուց որ լինամ
 ես լքուն,
 Ազատեց զիս անկումներէ խօլական,
 Անկայուն :

Ո վ Աստուած իմ, որ այդ լոյսը սիրեսիս մէջ
 Վառեցիր,
 Թո՛ղ որ ան հոն միշտ փայլի վառ ու անշէջ,
 Անձանձօր :

Ձ Ա Ր Ժ Ե Ր

Քանի որ երգը կայ այնչափ աղու,
 Երգը սփռիլի սիրտի՞ցաւերու,
 Որ հոգինուս վիշտ, միտքին կնճիւններ
 Կ'արտայայտէ մեղմ շեշտով կամ աղու
 Զէ՛, գրել չ'արժեր :

Մեր լեզուին նման ո՛ր գտնել սակայն,
 Զգացումներու ճշմարտի թարգման.
 Այս աշխարհիս մէջ կեանքերնիս անել
 Քանի որ խօսքեր լոկ պատմել կրնան
 Զէ՛, չ'արժեր երգել :

Բայց ունկընդիրներ յաճախ գտնուին,
 Որ մեր խօսքերուն ցաւի կրակին,
 Պազօրէն երբեմն մ'ան անտարբեր,
 Լոկ մեզ կը մ'նայ խորհիլ տրամագին,
 Զէ՛, խօսիլ չ'արժեր . . .



Զ Ե Ն Գ Ա Ր

Շուքին մէջ նստած, լայն դաշտին դիմաց,
 Կը նայիմ ճամբան ծառերով գոցուած,
 Ճամբան խորս ու բորս, փոշոտ ու երկայն,
 Ուրկէ մեր կողմը կուգացուի սակայն :

Ու ես տիրունի կը նայիմ երկար,
 Կը նայիմ ընդ միշտ եւ սակայն չե՛ն գար :

Առտու է աղւոր, ցօղոտ լուսարփի,
 Երկինքէն դեղին շող մը կը թափի,
 Զարթօնքի ճիչեր կուզան հեռուէն,
 Ու հիւանդ հոգիս յոյսեր կ'օրօրեն :

Նայուած քրտ հեռո՛ւն, դաշտին մէջ երկար,
 Ի զո՛ւր յուզմունքով կը նայիմ . . . չե՛ն գար :

Կէս օր է խաղաղ . արտին մէջ, հունա՛
 Յորեններուն մօտ կալը կը դառնայ,
 Մշակը կ'երգէ գոհունակ արտով,
 Երկինք կը ժայտի ոսկի ցանելով :

Մինչ ես տխուրեամբ դիտեմ անդադար,
 Փոշեպատ ճամբան, ի՛նչ օգուտ, չե՛ն գար :

Իրիկուան մօտիկ, մինչ վերջալոյսին,
 Արիւնտ, կարմիր շողեր կը թափին,
 Մինչ սիւզը մեղմիւ իր շունչովը թայ
 Ֆգուէ մազերըս ու ճակասս տրամած :

Ես ալ յոգնարեկ ի զո՛ւր ընդ երկար
 Կը նայիմ ճամբուն, ու կ'ըսեմ — չե՛ն գար . . .



ՕՐԵՐՈՒՆ ՈՃԻՐԸ

Պատուհանին մօտ

Ուր արեւն իր նուազկոտ

Ապրիլի,

Տժգոյն ցոլքովը կը փայլի,

Կոյս աղջիկը ծաղկասի,

Ասեղն առած կ'աշխատի:

Ու կը սահին ժամ ու օր,

Այնքան արագ իրաւոր

Եւ ունայն,

Բայց աղջիկը չըզգար զայն,

Այլ կը կարէ գլխահակ

Ճակատագրին անգիտակ:

Եւ օրերը սահեցան,

Միօրինակ եւ անծայն.

Ու Տժգոյն

Մարտի արեւին հանգոյն,

Մինչեւ որ ա'լ ծանծորոյթէն

Կոյսն ասեղին ըրաւ քէն:

Գարնան արեւը նորէն

Կը կայծկլտար եթերէն.

Կոյսն անմեղ,

Ակնարկ մ'ուղղեց իր հայրիին սրտազեղ,

Որ շատոնց կիսաւեր

Փոշիին մէջ մոռցեր էր:

Բարացաւ զարմանքէն,

Զի պատկերն իր դէմէն

Զիւնաթոյր

Յոյց կուտար մազերն իր գանգուր.

Աւրցունք մ'ինկաւ աչքերէն.

— Օրերն ի՛նչ շուտ սահեր են . . . :

Հ Ի Ն Կ Ր Ծ Կ Ա Լ Ի Մ Ը Յ Ո Ւ Ծ Ե Ր

Քեզմո՛վ էր որ առջի անգամ իմ նոր սուգս կըրեցի,
Սեւ կուրծքիդ սակ խոցոցելով սրտում սիրսս կանացի,
Գունաս սեսքդ հիմակ սակայն սրբուած սեւ սուզերէն,
Միտքս կը բերէ անուշ յուշեր իմ դպրոցիս օրերէն:
Դեռ մեղանի բիծեր հարկաւ կրնամ գտնել քու վրադ,
Որոնք ինծի յուշարարներ են, քեզի մէյմէկ արաս,
Անոնք ինծի յուշարարներն են դպրոցի օրերուս
Որոնք շատնց լուռ սլացան, անոնց դարձին չունիմ յոյս:
Ծրարիս մէջ՝ ուր խառն ի խուռն օծիկ, պրուզ, եւ ժանեակ,
Ժպտաւէններ՝ հինէն նորէն եկած ինկած սակէ սակ,
Իրենց շրքեղ ասեմներուն անցած փառքը կը խոկան,
Գու գունասած, յոգնած մարմինդ պիտի գտնայ իր դամբան:
Ով կիսամաշ սեւուկ կրժկալ, հուտասարի՛մ յուշարեր,
Եթէ օր մը օտար ձեռքեր բոլորովին անսարբեր
Կտորներու վերածելով քեզ դամբանէդ հաննն դուրս
Պիտի յիշե՞ս պարագաներն անցած զացած օրերուս:

Զ Ո Ր Յ Ա Ծ Վ Ա Ր Դ Ը

— Վարդ մը ունիմ դեղնած ու չոր
Զոր կը պահեմ զիրքերուս մէջ,
Եւ որ զարնան անչափ աղւոր
Շքեղ փայլեր լուսանցքին եզր:
— Ո՛ւր են հիմակ իր ճոխ Թերթեր
Բոսորագոյն եւ Թաւազեղ,
Լոկ իր սեսքովն իսկ կը դիւթեր
Ամէն ակնարկ հաճոյասէր:
— Հիմակ խանձած չոր ու Տժգոյն
Կծկած կմախք մ'է գրկիս մէջ,
Գացին գեղը ու Թարմութիւն,
Ու ակնարկներն զինք չ'են փնտեր:
— Գերեզմանին մէջ այս՝ սակայն
Ան կը բուրէ իր հոտն անոյշ,
(Անոր հեշտանքն անմահական
Որով պահեմ միշտ զինքն զգոյշ):

Ղ Ա Ր Ի Պ Ը

Քսան սարի կ'անէ մարիկ,
Որ հեռաւոր եմ քինէ,
Գլխուս չունիմ բուրդէ բարձիկ,
Քսան սարի է, մարիկ:

Շալակս առած կաշի սեմէր
Բեռ կը կրեմ ամեն օր,
Երեսըս խինդ, սիրքս սեւեր
ձիկերս հասաւ կարօտով:

Անուշ մարիկ, ալ քեզ տեսնել
Մտքէս հաներ եմ, գիտե՛ս.
ձիսիս պարտքն է, խաչըս քաշել
Պատառ մը հաց խրկել քեզ:

Գեղիս աղւոր էգիլին տեղ՝
Հոս խուց մ'ունիմ մուծ, աղտո՛ւս,
Զեռօքդ շինած անկողնուս տեղ,
Զուլ մը՝ փռած դրան մօտ:

Ուժ չը մ'նաց աշխատելու,
Օր մը վերեմ կը մեռնիմ,
Երկու աղբեր, մէկ տիրացու
Զիս թաղելու կը տանին:

Ու փոսին մէջ հոն մինակուկ,
Լուռ կը պառկիմ ես մարիկ,
Գոնէ կարօտը չեմ քաշեր
Քուն կը լինիմ հանդարտիկ:

Հ Ն Ջ Ե Ա Կ

Մեկուսի մ'նացած պատերուն ետին ցից,
Քաղաքին անցքերէն անգիտակ ես կ'անցնիմ,
Գլխուս վրայ՝ ընդարձակ կայ երկինքը անբիծ,
Ոտքիս սակ մոխրագոյն սափարակ է գետին:

Հոգիս նուաղ երգ մըն է, յանկերգ մը հանդարտիկ
Զոր հովերը շուտով կը կտրեն չորս կողմէն,
Մամուսպատ գետնին վրայ (սխաւորոյ դալարիք)
Ոտքերս շատ անգամ զիւղիս հողը կ'որոնեն:

Սակայն երբ իրիկուան, վերջալոյսը բոցեղ,
Գայ հոս հոն թափէ շուքերը ծառերուն,
Հորիզոնը պճնէ իր գոյնովը շքեղ:

Ու հովն ալ ո՛ւժգնօրէն զայ ցրուել իմ մազեր,
Կը սիրեմ ես կուրծք սալ փոշիին ու հովուն,
Կրակէ վերջալոյսն է հիմակ սէրս առեր ...

Լ Ա Յ Ի Ն Գ Ի Շ Ե Բ Ը

Ստուերները հեռուն ահա կ'երկարին,
Մ'թագնելով կանանչուծիւնը սարին,
Այնպէս տխուր կը սեննայ օրն ալ, աւա՛ղ
Տառապանքի լուին կոծերը նուաղ:
Եկեղեցին սեւ կը պատեն, մահատուեր,
Լացի երգեր կը բարձրանան դէպ ի վեր,
Եւ մոմերուն մարող լոյսին առընթեր
Ժողովուրդին լուին խղճուկ հառաչներ:
Այս գիշեր մինչ Տէրիս մահը կ'եղերգեն,
Այնչափ հեռու ժամէն, խունկէն, աղօթքէն,
Անկողնիս գերմակին մէջ իմ միտքէս՝
Այն երկնային Մահին հանդէպ կուլամ ես:

Ա Ր Ց ՈՒ Ն Ք Ն Ե Ր Ը

Շատ արցունքներ թափեր էր ան աչքերէն ,
 Աչքերէն՝ թուխ մարգրիս ,
 Ռոնց աղւոր սեսքը արտեր վառեր է ,
 Համակրանքով մը վսիս :
 Սեւ սուգերու , դազադներու ետեւէն
 Տրտում թխուր լացեր էր ,
 Ու կապոյտ ծիր մը գծուեր էր եզերքէն
 Աչքերուն մեղկ , թխասուեր :
 Աղքատութեան կծու ցան ալ գալարէ ,
 Կրծեր էր իր ներսիդին ,
 Ու այդ վշտոտ ցաւին արցունք թափեր էր
 Հակած քամուկ քնարին :
 Խօլ նախանձի , անտեսութեան համար ալ
 Ան շատ անգամ պարապ սեղ ,
 Անգուժ խօսքեր լսեր էր բիրտ , ռիակալ
 Արտասուելով սիրագեղ :
 Եւ այդ ցաւի արցունքները արիւնոտ ,
 Աղի ալ մը դարցուցին ,
 Իր նրբակերտ թուխ աչքերը արեւոտ ,
 Ծակծկելով իր հոգին :

Այսօր իրաւ սեսայ նորէն իր աչքեր՝
 Արտասուքով փայլփլուն ,
 Որ թափանցիկ քողով մ'էլ վարագուեր
 Բիբերը այնքան խոհուն :
 Այդ արցունքները սակայն չեն բնաւ աղի ,
 Արցունքներուն պէս նախկին ,
 Ասոնք աստղի բեկորներ են հրալի ,
 Ազամանդներ թանկագին :
 Ըսէ՛ , աղւո՛ր , անունը այն երջանկին
 Որ հոսեցուց աչքերէդ ,
 Այդ մաքրաւէտ մարգարիտները անգին
 Յարգե՛նք զանի քեզի հետ ... :

Մ Ա Շ ՈՒ Ա Ն Մ Օ Տ


Վերջալոյսը կը նուաղի . յոգնած եմ , մայր անուշիկ ,
 Կուրծքիդ վրայ գուլիս յենած , թո՛ղ որ պառկիմ ա՛լ յուշիկ--
 Քնել զիսեմ թէ կարող չեմ , բայց կրնամ գէթ արտասուել ,
 Միտքս թխուր այս վիճակիս դեռ կը մնայ անընտել :
 Հովը ծառերը կը սարսէ ... կը մտիմ ես մուծին մէջ
 Թէ եւ ցաւիս սեւ կրակը կը փառի ներսս անշէջ :
 Վերջս մօտ է ... վաղն առաւօտ երբ ծագէ նոր արշալոյս
 Սառ մարմինէս շատնց հոգիս պիտի տուած ըլլայ խոյս :
 Անկողնիս քով , ծնրաղիւր ինծի խօսիս պիտի դեռ ,
 Ու անբարբառ իմ բերանէս ի զուր սպասես խօսքեր .
 Թեւեռովդ մի՛ շրջապսեր , մի՛ ջանար տաքցնել զիս ,
 Սիրսս այնքան խռոված է որ հոգս չէ մտիլս :
 Վաղը երբոր գերեզմանիս մէջ միս մինակ փակեն զիս ,
 Ո՛հ , ա՛յն ատեն արցունքներովդ տաքցուր պաղ հողը շիրմիս .
 Վերջս մօտ է ... ալ ո՛չ շարժիլ , ո՛չ մտածել չեմ կրնար
 Սիրսս միայն կը կտրտի , մատաղ մեռնիլն է դժուար ... :




ՑԱՆԿ

	Էջ
Նոնիին փոլ	25
Երջանիկ լուեր	26
Հին երազները	27
Հոգիներուն արցունքը	27
Կախօրրան	28
Գանգաս	29
Լեռն	30
Կապույտը	31
Ըղձանք	31
Կիրակնամուս	32
Երկու համբաները	33
Ապրիլ - մեռնիլ	34
Գանգաս	35
Յոյս	35
Չ'արժեր	36
Չեն գար	37
Օտերուն ոնիրը	38
Հին կրճկալի մը լուեր	39
Չորցամ վարդը	39
Ղարիպը	40
Հնօեակ	41
Լացին գիերը	41
Արցունքները	42
Մահուան մօտ	43







« Ազգային գրադարան



NL0388077

66.830

